

րենք "Ափիօր" (צפון), արտերենք "Հօփօր" (צפון, որ կը կարգացուի նաեւ "Հէփօր" եւ "Հփփօր" մեւ մ" որ ըստ Մայսների նախնարար ուրիշ անուն էր¹⁾, իջողականք "Խփփօր", ինչպէս յիշեցիրք յոյնացած ձեւ մ'ունի սլաականք՝ "Ափիօրոս" (Akyrios), Գրառանչով Տփղիթայ քաղց տեսանք վերջ այս անունն զազմիմէ ձեւերը (Հայառեւելով նաեւ սխալ "Մանուսէ", ընթերցումն), գլխաւորաբար "Աքիւրարոս" սլաւոնով ուղղաբարութեամբ: Ամենէն մերձեցումն է Սինայական "Աքիկար" (Աչեփար եւ Աչիփարոս), զոր նշյունութեամբ ունի լատին չֆին թարգմանութիւնը (Achicarus), մինչդեռ Տփղիթայ ասորերէն պեղնութեան թարգմանութիւնը (որ բնագիր չէ՝ այլ յունարէնէ փոխադրուած) ասորերէ կերպով կը կարգայ, երկու տեղ (ձՍ, 17 եւ զԳ, 10) "Ափիկար" (צפון, բայց Լատիարէ Հրատարակութիւնը՝ "Ափիփօր" (צפון), իսկ միւս երեք անգամն (Ա, 21 եւ Գ, 10) փոքր ստատարալով մը, այսինքն օ (փ) եւ օ (փ), նմանաձեւ աստերու շփոթելուցն, ասորերէ անուն մ'երգած է "Ափիօր" (צפון)՝ ճիշդ նոյն ձեւն ունի լատինական Վուլգատան՝ Achior թարգմանելով ամեն տեղ, որ նշան է թէ ասոր բնագիր մ'ունէր առջեր Ս. Եփրեմիոսն²⁾, ինչպէս արդէն ինքը կը յայտարարէ:

Բ. Երկրորդ գլխաւոր անձն է "Նափան" կամ "Նաքան", ըստ Հայերէնին. վերջինիս համեմատ են միւս խնայգրութիւններն ալ՝ "Նազան" (ասորին

չ, արաբը نادان), սլաականք՝ "Ննազան", Գրառանչով Տփղիթայ քաղց նախ պէտք է մեկդի գնել սլաւոնալ անմիջա ընթացումներ, այսպէս "Համան", "Նամա" եւն: Միայն թէ՛ ինչպէս վերէ յիշեցիրք՝ "Նագամ" պարզապէս սխալմամբ յառաջ եկած է, զոր պէտք է կարգալ "Նաքամ", Սինայականն ունի երկու ձեւ՝ "Նաքաթ" (Nabâd) եւ "Նաքաթ" (Nadâd), որոնք լատագրոյնն է վերջինը: Ուստի նախնականք "Նազամ" կամ "Նազար", էր կամ նման ըսն մը, որ համեմատ է յիսկարու պատմութեան "Նազան" անունն: Վասիկանեանն ունի "Նաքառս" ձեւ մ'ալ, զոր եթէ չ'ուղեքը Հարիփոս եւ այլոց հետ "Նազանայ կասուր եզօր անունը համարել, պէտք ենք ուղղել Նախրիթացին պէս: Տփղիթայ միւս թարգմանութիւններէն Հայերէնը միայն "Նագամ" ունի (զԳ, 10), միւս տեղը կը պակսի, ասորին երկու սխալ ընթերցումն՝ "Նաքան", (ձՍ, 17) եւ "Նագար" (զԳ, 10 օօ), աւելի լաւ է հին լատիններէնը (Nabal եւ Nabad) եւ Վուլգատան (Nabath) որ կը ցուցնէ թէ այդպէս էր ասորին ալ Ս. Եփրեմիոսի առջեր: Եթէ է կայ գժուարութիւն մ'այն այս է, որ ըստ յիսկարու պատմութեան "Նազան" յիսկարու "քեռորդին" է. իսկ Տփղիթայ քաղց օրինակները պետիւթեանն մ'ունին: Նախ ամենքը զՆագիկար Տփղիթայ եզօրորդին կը գնեն. սնկէ ետքը Վասիկանեանը զՆաքառս (Նազան կամ իւր եղբայրը) Աքիկարու եզօրորդին (ձՍ, 17 տես նոյնը, սօր Հայերէնը կը պակսի, յոյնը՝ ἐξάδελφος), մինչդեռ Սինայականը "եւ եկին Աքիկար եւ Նաքամ" երբօրդին նորա ինքութեամբ առ Տփղիթայ, ասոր համաձայն ըլլալով Վուլգատանն (Achior եւ Nabath consebrini Tobiae), ասոր յիսկար եւ Նաքան եզօրորդին են Տփղիթայ: Սակայն այս գժուարութիւնը կրնայ դիւրաւ բարձուիլ, "եզօրորդիք" յունական Վասիկանեանին հետ եզակայ փոխելով (հին լատ. գնազան avunculus 'մանուսէ Աքիկարայ)։ Ասորին՝ Վուլգատայի հիմք՝ աւելի յառաջ ալ կ'երթայ եւ "քեռորդին" ալ կ'ըսէր ինքով՝ "եւ եկն անոր Աքիկարս եւ Նաքան (Նազան) որքի ըստ նորա ընչ նմա առ Տփղիթ": Սոսկ համաձայնութիւնը լիակատար կ'ըլլայ:

Գ. յիսկարու պատմութեան մէջ աննշան կեր մ'ունի "Նազանի կասուր եզօրը, որ Հայերէնը "Քառալ" կ'անուանէ ("Քառալ" և Պողեան օրինակ), որ աղաւաղ ըլլալու է: Ասորին՝ զուտ ստորեւանական ձեւով՝ "Նաքառարոս" (צפון), զոր արաբը կէտի սխալ գնելովք ըսած է "Քինուարքան" ذرذران, անգամ մըն ալ "Նազան", "Հառարուսէփ Գիշրաց" մէջ "Նքնառագամ" սլաւոնականը շունի: Հարիփոս, որ "Նաքուարքան" անունը Ս. Գրքէն փոխառուել կը համարի, կ'առաջարկէ ասոր հետ համեմատել Վասիկանեանի "Նաքարոս" անունն՝ որ ըստ այսմ "Նաքանի կասուր եղբայրն

1 Յու ZDMG. 1894, էջ 186: Մայսներ կը համարի թէ արաբացի վիպի թարգմանութեան ժամանակ չգիտնալով թէ "Ափիփօր", ինչ անուն է, փոխարտած է իրեն սլաւոն անունով "Քէ-Խփփօր", որ "ԱՀ-Հօփփօր" անին անունն՝ որ կը յիշուի իբր Գործքի թարգմար մը եւն (տես իր ցիր "Ջաւականի", Գրա. Եփրատ, էջ 54): Ասիկէ ստացւ յօգտի ինչուով, կըստ է "Հօփփօր", ձեւը. ոյնպէս ինչպէս "Վեչքամար", անունն եզգած է "Վեփփփօր", ի սոսկ կը արտէ Մայսներ նաեւ կըսելի կործինքն որ անունն յառաջ կը արեր արաբերէն "Հփփօր" (անորգիւլ) բայէն ("Հփփփօր" անորգի, ինչէ): Թէ "Ափիփօր", երբայցանն որ անունն համեմատ կըստ միմեւիւ, չի կորստ Մայսներ որտէւ: Բայց կրեւ նախաւոր կը յիշէ զԱփիփօր (Գ. Թագ. Գ. 6, հայն ու յունը "Աքիփօր", որ "Հրամանար" էր Սաղմոսի կամ պատման վերտեսուչ), աւելի արևաւոր Սիմիմ (Գ. Թագ. ԻԵ, 25, հայը "Աքիփօր" հայր Գոթիփոյն. հմտ. Երեմ. ԼԹ, 14, Ի, 5): Միտեղով գեւ-Վիփի կործինը (Payne-Smith, Thesaurus Syr. I 124) որ "Ափիփօր" եւ բուր նման ձեւերը աղաւաղութիւնն է համարի, իսկ ուղեքը "Ափիփօր", կը յիշեցնէ Մայսներ նմանաձեւ անուն մ'ալ ասորի ըստբին Միտեղորայ (Ա Միտ. Գ. 4) որ Սիմիմ (հօս յունի ունի Bouché, հայը՝ "Բարբի", նաեւ ասորին ընէ մ'եպոն՝ անգ. Ջ, 51 նոյնպէս ունի): Ռեփինը (չոր օր՝ Otto Zöckler, Die Apocryphen des Alten Test. Միւնխեն 1891, էջ 169) ինչ անունը "Աքիփփօր" ձեւէ՛ կը անկէ երբայցանն "ափի-ձաքար" (ա "միւս եզօրըն"): Մտնալով նաեւ "Ափիփօր" երբայցանն անունը:

2 Յու Մայսներ՝ անգ. էջ 191-192 Երեմ. Կիմոս "Ափիփօր" սխալ ընթերցումը գտած էր եւ ընգրկած արեւ. անունն որ այս անունն սլաւոն կոչ. Ինչն անանովէ չի կրնար ըլլալ "Աքիփփօր" (այն՝ Աչիփփօր) առաջարկ աննայն որտեղ Սինայք, որ Եռգիթի քաղց մէջ յառեւ կը յիշուի (Ե, 5, 28. Ջ, 1, 5 ևն):

1 Մայսներ (տես. էջ 192) ընդհակառակն աւելի նախապատուութիւն կ'երեւայ ալ "Նաքառ" ձեւին՝ համեմատելով անունն Եփրատայն հօս անունն հետ (Գ. Թագ. ձՍ, 28 "Եփրատ" որքի Նաքառս) յունը՝ Nabâd, նոյնպէս սլաբ):

Գ. Մեծ գեր մը կը խաղայ խիկարայ Գընկեր իմ՝ կոշածը, դահնապետն «Աբուսուտ», որ Հին ազգաւանութիւն մ'ըլլալու է, քանի որ ասորին ալ նման ձեւով մ'ունի «Եթթուսետ» (ܝܪܥܘܬܐ), իսկ իրեն է ուղիղ գտնել միայն տառ մ'առ զիլով կարգին՝ Կթթուսետ (ܝܪܥܘܬܐ Կրեայ) որ քուն ասորեստանեան կազմութիւն է։ Արդէն արաբացին այս ուղիւն ալ ունի, բայց ընդհանրապէս ասորերին աւելի ազատաբան է՝ ինչ կամ Աթթ-Սափ գրեւով (ܐܬܬ ܐܢ ܝܘ)։ Թատկայեան նախնական մէջ ալ կար Կարուսեմաք անուն, այնչափ աւելի որ նոյնը մտած է նաեւ Եսովպոսի վարաց մէջ, ուր գահճիքը յունական Երմիոս կը կոչուի, (Հերմոս = Կարոյ)։ զորաւոր ապագոյց մը, ինչպէս կ'ըսէ Լարբիս, Եսովպոս—խիկարու առաջնութեան դէմ։

Ի. խիկարի տեղ զլիստուող՝ անոր շատ նման ծառային անունը Հայերենը՝ Սեփէտը, կ'ըսէ։ Ոչ սլաւականն ունի եւ ոչ արաբականը պահած եւ Միայն ասորերէնը անուն մը կու տայ ծառային, այն ալ՝ «Մանգիկար» (ܡܢܘܓܝܟܐ), ուստի բաւական ասորեր։ խիկարկան է ասոր նախնական մէջ բառուիլը։

Ը. Կնչպէս վեր յիշեցինք՝ միտ բնագիւղը Պարսից թագաւոր մ'ալ կը յիշեն, որուն Կաթման թուղճ գրած ըլլայ, անունն ալ Աֆթ Բար Խաւեփէ՛ ըստ ասորոյն (ܐܦܬ ܒܘܪ ܚܘܒܝܦܝ) իսկ «Ափէլ արքի Ըաճի թագաւոր Պարսից եւ Ալեքսի, ըստ արաբականին, աւելի ուղիւ՝ «արքայ Պարսից եւ Ելմա», Այս վերջինը կը հաստատուի սլաւականին ազգաւորեալին ալ որ «Թագաւոր Պարսից, Կալոն, կ'ըսէ, (անշուշտ՝ Ելմա)», Ըստ Հարթիս՝ Ելմայի յիշատակութիւնը դրականն մին է հնուութեան, միտ կողմէն անունն ինչ ըլլալը չի կրնար մեկնաւելի։ Հայերէնը շունի ոչ անունն եւ ոչ անոր նմանիք յիշատակութիւնը։

Բ. Փարսեանի տառն խիկար նախ ծածկելով իւր ու՛ ըլլալը՝ կ'ըսէ թէ ինքն է «Ափիտ», ասորիկ Սենեքերիմայ, շիրիզ այսպէս ունին ասորին (ܝܘܨܘܕ) և արաբացին ալ (ܐܦܝܬ ܝܘܨܘܕ ܐܦܝܬ ܝܘܨܘܕ), վերջինս սխալանաւ, որ «Լազար և մէկ զիշերաց»,

Ն ձմեռ. Հարթի, էջ 179: Կարդիլ քունգով զամապապապապապ և Հերմոս, որուն վայ կը բերէ Հարթի Առաջարկով (Պատ. Գ) ևս իտալը՝ «Առաւ նորս եր Կարուսեմաքնեմար (Կարուսեմաքնեմար), այսինքն՝ Հերմոս անոն: Մայրներ (էջ 177, 184) Կարուսեմաք անունը կը համանուի Ա. Գրոց «Իտիուսուտ» անուն հետ (էջք 1Է. 8. 1Է. 35. Հայերենն ունի «Աբեսամ»):

Յ Արդէն Մայրներ (էջ 177) սրբաբարծ եր այստեղ «Պարսից եւ Ալեքսի» (արաբաբարծ) իտալը՝ «Պարսից եւ Ելմայի»: Այս սրբաբարծութիւնը կը հաստատուի նաեւ Կեօք ըրիլի ասորերէնն և Պերլիի օրինակը լճիէ ուղիղ հեռուստ. ասորեստանութիւն մ'ալ կը գտնենք Զովքիմայ քով (Բ. 10) ուր կը պատմուի Աիկարի Ելմայիչոս երթեալն. (այսպէս ըստ իրականին, ուր վատիկանունն ևս չալը սխալ ընթերցումը զՅովքիմ հան կը խառնի) Միտ կողմէն Մայրներ այս «Ափի» անունը կը համանուի Ա. Թապ. ԻՍ. 11. ԻԷ. 2 եւս յիշուած անունն հետ, զոր Հայերենն «Աքրուս» փոխառած է։

Մէջ աւելի յառաջ երթալով «Աբիմակամ», եղած է։ Սլաւականն ալ ունի Obikam (եւ Abesam)։ Ի. Կը յիշուի ծառայ մ'ալ որուն կը յանձնէ խիկար գրել քանձներն երբ գլաթան կը պատժէր։ Հայը՝ «Իկլար» որ գիտարար Ծագողին է։ Ամենեւ հարազատ ձեւն ունի հոս սլաւականը՝ Nagubil (որուն Հարթիս կը համանուի Ա. Գրոց մէջ յիշուած «Աբեգնապով», Abednego՝ ծառայ «Կեթոյի»)։ Ներդիլ յիշատակութիւնը պահած էն հոս նաեւ ասորին «Եթթուել» (ܝܬܬܘܠ) եւ արաբը՝ «Կարուս Կալ» (ܝܬܘܠ)։ Գրեւով։

Ժ. Կը մնայ վերջապէս յիշել երկու անուն ալ, որ Հայերէնին մէջ չկան, ինչպէս նաեւ ոչ սլաւականին։ Արծուց վրայ թուող երկու արց աւուն կու տան արեւելեանք, միջին «Կթթուել» (ܝܬܘܠ) արաբերէնը «Կարուս Կալ» յիշատակութիւնը երկրորդին «Զթթուլ» (ܝܘܨܘܕ) լիւսով, երկուքն ալ ինչդրական. վերջինս արդէն «Կալիլակ եւ Իրիմիակ», աղբւստագրին անունած է։

Կը տեսնուի որ անուանց գրեւ հնագոյններուն մէջ մեծ գեր մը կը խաղայ՝ «Կարոյ» զիք. այնպէս որ անկարելի չէ այն մեկնութիւնն ալ որ «Կարան», անունն ազգաւորութիւն կը համարէ «Կթթուել» ասորեստանեան կազմութեան է։ Այս անքնն ասորեստանեայ շղթան մը կ'ենթադրէ, կարծես երաշխաւորութիւն մը խիկարու պատմութեան ստուիւի նախ ի նիւտէ երեսն գալան՝ այս կամ այն ձեւով։ Միտ կողմէն ենթադրել կու տայ որ նախնականին մէջ խիկար ներկայացուած եր իբր հեթանոս մը, կամ գրեւ հեթանոս սակայն դառապաներով իստանուած. եւ այս կրնայ մեկնել զբնիկ նախնականին կրքուրիլը։ Հայերենն այս մտին որ եւ է ասորկայն չի թողուր, ամեն տեղ ինչ յիշատակութիւն կայ, անինքն կ'աղաչէ խիկար զո՛ճով և ընծաներով ան։ Արդի օրինակները շատ անգլ՝ շատուածք, կ'ըսեն, որ չենք կարծել հին ընթերցումն ըլլայ. բայց արդէն խիկար կ'աղաթէ՝ «Ո՛վ տեսր իմ եւ շատուածք, Ի՛նչի՛նք եւ Շի՛նք եւ Շո՛նք» (Պարթիս Թ. 131 «Շիմը եւ

Մայրներ կը համանուի անունն Ա. Գրոց յիշած Աիիտ՝ անունն հետ (ան Գ. Թապ. ԻԷ. 22. Եր. 1Թ. 14. Ի. 5. հայը «Աբիմակ»)։ Զեւ նաեւ վերը։

Վ ձմեռ. ըստ եւս Լաբուրդայի յիշած քրմայեան «Աբիտուս» (այս. Անեւ. էջ 31) եւ նախնին։

Յ Մայրներ կ'ալ համանուի այն անունն հետ, զոր հայ թագաւորը տեղ մը (Եսայի Ե. 8) «Զարեւ և ուրիւ տեղ մը (Բ. Եր. Ի. 7) «Զարեւ» փոխարտն են։ Արաբացիք Երաթերն «Կարուսեմ», ասորի «Կարուսեմ», անուն կու տայ Էդիպ թագաւորին Զեւ՝ ի միջ այլոց Keith-Falconer, Kailah and Dimnah etc. Կեթրիլ 1885, էջ 1 եւ 270—1 Եւմ. 4։

Ն ձմեռ. Հարթի, էջ 1Է-1Ը։ Երուսաղէմ մտադիլ կ'ընէ Հարթի ևս Հայերեն զից անունն ալ չիթի են եւ մեկնութեան կարտ։ Բայց սուր Կարոյ անն յիշուած Կաթման պէտք այս նիւտէ եւ Բարեւիկ անն որտեւ հաննէ։ Ըստ Եւքն ալ ձեռքն անտեղ. Երեւան քրմաստեւութեան գործաւ. Բէլի եւ Կարդի թագաւորան, ինչպէս Լաբուրճոս յայտնի կը յիշատակէ այս զիքն. (Հայերեն այս. էջ 24, 28 եւս. «Կարոյ», զոր խարեմայ Բ. Ի.) «Կարոյ» նեւով անի)։

Համին), զից անուններ՝ որ միւս խմբագրութիւնքը չունին եւ մասամբ ալ գծուարու կը մեկնուին: Յայտնի կը տեսնուի որ թէ՛ ստորին եւ թէ՛ արարն Տեխնոստական կամ զիցմանն Տեղեքը Ղընչուու աշխատած են: Տեղ մը միայն աչքը փակած է: Երբ Փարուսն կը հարցնէ խիկարութիւնքն որմն է, պատասխան կու տայ խիկար՝ «Նման ես զու քէն» (այսպէս հայերէն), ստորին ու արարը «Բելոյ», ստոր. ԼՁ, արար. Լյ եւ Լա) եւ նախաբարձք քո քրմանց, « Բէլ մ' Էտըն այն հարցման թէ Անկերքիմ՝ որմն նման է, կը արտի պատասխանա՝ «Սնկերքիմ՝ արքայ նման է Բելչիփ եւ նախարարըն նորա փայլատակաց, եւն Ստորին Տիշգ հոս (այլ էլ 61) Ղընչուու է, այնպէս որ «Բիլլեմին, տեղն տեղն թե՛ն էլ կը Տայ: Բայց այս տեղը կը մեկնուի արտերեւեմով որ կ'ըսէ՝ «Տէրն իմ (Սնկերքիմ) է սորունքն Երիշիմ, եւն (الله الله عيسى, ար. էլ 21): Դժուար չէ այժմ որոշել որ ստորին ունէր «Բէլ երկինց կամ նման բան մը, որով կ'արգապանայ հայուն»՝ Բելչիմ, անունը. («Բէլ-Հեմ», երկինք՝ ստոր. շմայտ եւն: Հայուն այս փոխարանական անունաց մասին յետոյ օտիթի փակեանսցը խօսեմ: Հոս կը բաւէ հաստատել որ բոս երեւելին ստորեականայ - Տեխնոստական Տեղեքը կային նախնականին մէջ, եթէ մասուանց Տիշգ է Լիցքարտի գիտնականին գիտութիւններ որ մինչեւ անգամ նոր սարույ որուսն Բելչու արեւուն թարրին ակնորակութիւն մը կը կարծէ գտնել: Ըստ միջ այս Տեխնոստական նկարագիրն աւել յետոյ զարգացած ըլլաւ: Է: Վերի զարգացումը սուսց զրէն, գծուարու բուն նախնականին մէջ: Գտնէ Տօլիքինայ Տեղեքին Երիկարն Տեխնոստական ակնորակութիւնն ու բոսն զոգով թիւնքը (Տմտ. ԺՆ 17, եւ եւ ԺԳ, 10) գծուարու կը մեկնուին, եթէ իւր առիւնն եղած գրութեան մէջ Սքիկար կուտպաշտ Տեխնոստ մը ներկայացուած ըլլաւ այնպէս բացորոշ գոյններով:

Տեղայ անուն շինք գտնեք վէպին մէջ, բայց միայն Նիսուէ եւ «Արձրուոց գտնան, ուր եղաւ դրաժողովը: Ստորին ալ նոյնն ունի (չաւ ԼՁԾ): զոր բառ առ բառ օրինակած է արարացին ین ساری، թէ՛ եւ այս իւր լեզուսու ուրիշ իմաստ մ'ունի սուրբարար: Հայերէնին մէջ Բաղնիսն ձեւագիրին

3 Այս ակնորակութիւնը կը նշտրուի Հոս որ նախ խիկար զՓարուսն կը նմանցնէ, ինչուս մէջը Տիշգինը: «Գուրայ» (ստորին եւ արարը «Նիսուս անայ») եւ նախաբարձք քո նախնաց, իսկ յետոյ Սնկերքիմ՝ ՎԷԼԱՍ «Բէլչիմ», որ երբ կ'ունէ կարիւս կը բերէ, կամ «Յօպ արեւ եւ հայկանէ քոյս գաւառ» (Նիսուսի գինը), եւ դարձեալ ստորեակ ճանմաս՝ «Կ'արեւն քրէլ գաւառ եւ երթալ ի փոցիցն եւ զբմերը տեսուելոյն եւն ՅԹԷ ստով ստուգել Կ'ակնորակութիւնը Ստորեականաց ամանորայ տուն, երբ Բելչու եւ ուրիշ զից արեւները թարգմով կը պատշտեն, այն ասան լեզին կը հաստատուի այն պարզան ալ որ խիկարս պատմութեանն երկուսական միջադեպը նախնականին կը վերաբերի՝ գտնէ յետմասն:

3 Արարացին «Ատորիմ» ընթերցուց պահելով ասելն «Ատորի վարդեր» կրնայ նշանակել արդի լեզուս շատ արծուքը, որովհետեւ «Ատոր» արծիւ նշանակութեամբ

է որ «գաշտ Արծուանոց, կ'ընէ կանոնադրական: Ասկէ միայն քայլ մը կը մնար բարբարովն հայտաջնեկուս եւ «Արձրուոց գաշտ» ընելուս, ինչպէս բարձր են բարբար միւս օրինակները: Այս ալ վէպին հայտնանքն Տէր Տիգ զը համարուու շինքը, այլ պարզապէս շփոթութեան արդիւնք:

(Ըարձու-թիւն) 4. 8. 8.



ԸՆԴԳԻՍԱՆՈՍՈՒԹԻՒՆ

Հետեւեալ պատասխանը՝ ընդունած ենք ասկէ քանի մ'ամիս յառա՝ «Փաստոս Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարախոտ»-ն շինիմպէ՛ Պր. Յ. Գալուստանէ, զոր շինք կցած նոյն անունը հաստատակն մեզմ անկան պատճառնով: Այսօր մթ է ի նկատի շտնունք քանի ու շատ շնին սրբապատիճները՝ կրնանք ըսել որ յօդուան անփոփոխ կը հրատարակենք՝ միայն եւ միայն՝ այն փափաքն զորեմով որ եղաւ տեսութեանց իրենց փաստներ հրատարակ նսնուտ առիթ տալով նպատաստ ըլլաց՝ ճշմարտութեան վերջնականապէս երևան օճելու: Կ'ենթադրուի որ իմպարատորինս յօդուանն ամէն կետերուն լիովն յանալ կենայ ըլլալ: Եւ թէ պատասխանատու չի կ'ըսար նամարուի:

Այս թիշմանկան յօդուանը, որ լոյս տեսաւ «Մշակում» (1898 թիւ 201—2 եւ 204—5) իմ՝ Փաստոս Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարախոտը, երկուսութեան մասին, ստիպում է ինձ հրագրարի գուրս գալ եւ պաշտպանուել: Եօդուանագիրն է Պր. Ստեփան Մարխանան: Մէքը մեր գրքը կու՛մ երկու տեղ (ՂԵԲ. Զ—Է եւ եր. 63 ծանօթ. 3) յանդիմանական, բայց արգապացի նկատողութիւններ էինք արել Պր. Ստ. Մայխանանին իրեւ Փաստոսի եւ Մովսիսի վերայ խօսող Տեղեքնակի: Նման նկատողութիւններ էինք արել նաեւ շնորհուանի գպրի Գ. Տէր-Միքայէանին եւ արժ. Մեթոք վարդ. Տէր-Մովսիսեանին: Չէինք կարող առանց այս նկատողութիւններին անցնել, քանի որ մէք կարեւոր էինք համարել իսեւլ այն «նորանոր քայլերի» մասին, որ յարեանցու պատմութեան քննադատութիւնն արել էր մտա մէկ եւ կէս տարւայ ընթացքով, երբ մեր գրքը յօդուան օրենքն արեւ զայն «Հանգեւ Ամօթնայում» Թատակապէս փոքր ինչ կանգ առաւ Պր. Ստ. Մայխանանի վերայ, որովհետեւ նա յարեանցու պատմութեան նկատմամբ շտնունուած փոփոխամտութիւն եւ անհաստատութիւն էր ցոյց տուել Պր. Ստ. Մայխանան յայտանի էր իրեւ անպայման պաշտպան յարեանցու յօդուակի կը կարճէ բնիկալ կողուս ձեւով՝ «Սուսու բո եւ հաստար» (սես Հարրի, էլ 98 եւ այլուր): Բայց արարացին սոս պարզապէս օրինակած է ստորի բառերի՝ առանց միտ ընելու այս կէտին՝ «Հարց ու մէկ դիւրեաց մէջ սղաւաղած է անուս եւ եղան «գաշտ Բարբար» (զոր ուզելուս է «նստրին, սես Մայսնէ, էլ 173 եւ 185):